

Զ Ո Ւ Ա Ր Ճ Ա Լ Ի Ք

ԹՈՒԱՐԱՆԱԿԱՆ . Ագահ մարդուն մէկը 32 շիշ ագնիւ Պորտոյի գինի կը գնէ ու ծառային կու տայ որ գինեւան մէջ շարէ . բայց կ'ըսէ , անանկ կար . Գով մը գիր որ համրելը գիւրին ըլլայ . Ծառան կը հնազանդի ու այսպէս կը շարէ .

1	7	1
7		7
1	7	1

ըսելով որ միտք պահէ ինչ ալ գիւրին է , որովհետեւ որ ամէն կողմէն ալ իննական շիշ ըլլալով՝ տէրն ալ ամէն օր զանոնք կրնար համրել : Բայց վարպետ որդի ծառան 12 շիշ գողցաւ մէջէն իրեք անգամ օրը չորս չորս շիշ վերցունելով . բայց ամբողջ ամէն մէկ գինեւանը իննական կը չուցընէր իրեն՝ թէ չի շերտն թիւր ամէն մէկ կողմէն իննական հատ էր : Ուրեմն ծառայն գողնալէն ետեւ ինչպէս կը շարէր շիշերը որ գարձեալ իննական հատ կ'երևային :

Եւ անգամ 28 շիշ Բ անգամ 24 շիշ Գ անգամ 20 շիշ

2	5	2
5		5
2	5	2

3	3	3
3		3
3	3	3

4	1	4
1		1
4	1	4

Ասանկով վարպետորդի ծառայն զմիամիտ տէրը խաբեց :

ԲԱՐԱՐԱՆԱԿԱՆ . Ամենուն յայտնի է որ սառը սրճափ աւելի պաղի՝ այնչափ աւելի կը պնդանայ . և հիւսիսային կողմերը ան աստիճան է աս պնդուլ . Թիւնը որ մուրճով դարնուելով չկորսիր : Ահա աս յատկութեամբն է որ 1740ին սաստիկ ձմրան ատեն՝ Նեվա գետին սառերով փեթրպուրկի մէջ աղուսը պալատ մը շինեցին 52 ոտք երկայնուլ . Թեամբ 16 ոտք լայնութեամբ ու 20 ոտք բարձրուլ . Թեամբ : Աս պալատին դիմացը գրուած էին 6 հատ ալ սառէ թնդանօթ չորս բթաչափ հաստուլ . Թեամբ՝ իրենց սայլերովը : Աս թնդանօթները մեծ առդէ շինուածներուն պէս լեցուցին 3 լիտրին տեղը միայն 12 ունկի վառօդով . Ելած ձայնը ու թիշներէն տարբերութիւն չուներ , և գնտակը 60 քայլ հեռուն գրուած երկու բթաչափ հաստ տախտակ մը ծակեց , և աս թնդանօթներէն մէկն ալ չճաթեցաւ :

ՊԱՏՄԱԿԱՆ . Կարգէ դուրս թուոյ կապակցուլ . Թիւն մը կը պատմէ Էսթան անունով քաղաքի Սպանիոյ թագուհւոյն վերադարձելուն վրայ . Հասուածս գրողը Էսթան-Էրիս տարուան երիտասարդ մըն է . “ Առաջիկայ դարուս Էրիսէր մասին Էրիսէր տարուոյն Էրիսէր ամուսն (փետրուարի) մէջ , օրուան Էրիսէր մասին Էրիսէր Ժամուն ատեննէլը , Զապէլ Էրիսէր թագուհին , իր հասակին Էսթան-Էրիսէր Էրիսէր տարուան մէջ , իր Էրիսէր աղջիկը տաճարը տանելու ատեն՝ աւազակէ մը զարնուեցաւ , որ կը բնակէր Յաղթական կամար ըսուած փողոցը Էրիսէր թիւ տանը Էրիսէր յարկը :

ՄԱՐԱԿԱՆ . Գաղղիոյ դեսպանը որ Վենետիկ կը կենար՝ օր մը մեծ Ժողովքին մէջ սկսաւ գանդալիլ , ըսելով թէ մի և նոյն ատենը երբ հասաւ լրակապետութիւնը ուրախակցութեան թղթեր կը գրէր Գաղղիոյ թագաւորին մեծ պատերազմի մը մէջ ունեցած յաջողութիւններուն ու յաղթութեանն համար , նոյն միջոցը նաեւ Սպանիայի թագաւորին հետ ալ ցաւակից կը լլար որ ան պատերազմը կորսուեցուցեր էր . ուստի աս բանս իր թագաւորին պատուոյն գէմ ըլլալուն՝ հատուց մուրք կը պահանջէր , ըսելով թէ աս բանս վենետիկցոց մեծանշանութեանն ալ շատ նախատիք կը բերէր : — Ան ատեն դուքսը դարձաւ ու ըսաւ , թէ աս բանս ամենեւին պէտք չէ ծանր դայ Գաղղիացւոյ , որովհետեւ որ Վենետիկ վեհափառ ծերակոյտը աս բանին մէջ առաքելոյն հրամանին կը հետեւէր որ՝ կ'ըսէ . “ Խնդալ ընդ խնդացողս , լալ ընդ լացողս ” : Աս համառօտ խօսքով դեսպանին շատախօս գանգաւանները գաղթեցուց :

ՄԻՆԻՍ սկովտացի ու մէկ իռլանտացի մը որ մի և նոյն գնդին մէջ զինուոր էին , խօսք կը գնեն մէջերնին որ երկրորդ օրը ըլլալու պատերազմին մէջ իրարու օգնեն : Պատերազմը կը սկսի , գնտակ մը կու գայ սկովտացիին ոտքը կը տանի , անիկայ ընկերը օգնութիւն կը կանչէ : Իռլանտացին կու գայ զանիկայ կը վերցնէ և ուսին վրայ դրած կ'առնէ զինքը կը տանի . մէյմըն ալ ուրիշ գնտակ մ'ալ կու գայ վերադարձելոյն գլուխն ալ կը տանի : Իռլանտացին առանց նայելու իր ճամբան երթալու ատեն՝ բանակին վերաբուժը կը պատահի ու կը հարցնէ թէ ո՞ւր կ'երթաս : — Կ'երթամ խեղճ ընկերոջս վէրքը պատել տալու , կ'ըսէ : — Ծոռանիք աս մարդուն գլուխն ալ գացեր , չէս տեսներ . — Գլուխը , կ'ըսէ իռլանտացին , նայէ աս թշուառականը ինծի ըսեր էր թէ միայն ոտքը կորսնցուցեր էր :